

Անոյ Բնական Կշահները :

(4) Գոտոս :

Այս ամիսը պտղաւէտ ամիս է, գեղեցիկ ինծորներով ու տանձերով կը զարդարուի : Ասի կը բերէ մեզի ծիրան յետոյ անուշահամ դեղձեր տեսակ տեսակ, վերջը կամաց կամաց կուգան սեխը և ձմերուկը, վարունգը ու լոպիան, դդմամբ և ասոնց նման զովարար բոյսերը :

Պաշտային աշխատութիւնը աս ամսուս մէջ ալ դեռ չըմբռնար :

Մնուս սկիզբները կը հնձեն վուշը և կանեփը ու կը փտտեցնեն . վուշը փտտելէն վերջը կը չորցնեն արևու մէջ, ու մէկ գործիքով մը վրայի կեղևները կը զատեն մէջի փայէն :

Այս ամսուս մէջ ապրիլին ու մայիսին մէջ ցանուած սիսեւները, բակլաներն ու լոպիան կը ծեծեն կը ժողվեն :

Պարտիզպանը զանազան սղցաններ կը տնկէ զգուշութեամբ :

Ղըցանէ բարդ հազարը՝, կը զատեն նեխուրը՝ ակօսներուն մէջ, ու լաւ կը ջրէ զանոնք :

Աղերդակն՝ ալ տնկելու ատեն կը նայի որ տունկերը մէյմէկ ոտքի չափ մէկմէկէ հեռու ըլլան :

Այսպէս պէտք է որ մարդս առաջուց հոգայ իր ապագան :

Այս ամսուս օրերը պայծառ են, օդերը տաք . բայց թէ պայծառութիւնը և թէ տաքութիւնը ամսուս հետ կը նուազին, ու տարւոյն վերջի զօրաւոր օրերը կընան ըսուիլ :

Ընդ հովանեաւ վարսագեղին դալարոյ Յորմէ չկարէ զեփեռն ի սպառ սալ հրաժեշտ Յարոստուսութեամբ հովիտ թևոց ուռենւոյ Ելեալ նըստողք յերեկորեայ ձեմն ի հեշտ : Աստ, Գրիգորէ, կանգնին պատուար մեղ մայրիք Սաղարթապատ զբահաւորը դէմարտուն, Աստի հազիւ շքնով սիւղ խաղաղիկ Ի գաշն և հեղ խառնեալ հաւուց ճրուողիւն :

Ահա բացուած հօտք և նախիրք գան ի տես, Եւ կամնածոր կովուց պրտուշք լիատսին, Կորանայ մշակն ամեալ զհերովք թաւ տերես, Խայտախարի որթոց զբնագաք աստանդին : Ահա երեկն ընդ վախտ ամոցոց բոցադէզ Իջեալ սահի, ձեր արդարև թանկագին : Եւ ըզներբին թողեալ կանանն սապարէզ՝ Բաջերդն հաւիկ ընու շքնով զովագին . . .

Դու ընու . . . յարեաւ անսուտ հարցուկն այն ի սա,

Ի յոգ և յոստ ոլորէ զձայն երերուն, Ի աշնակութիւնք կամեն լեղուէն մեղբահոս . Սերտ չըզիտէ զնէ յինքն աղէ այն թուշուն :

Ո՛վք հրաշք, հանուց բնութեանց սոսիկան, Որ յարեգակն ի նոյն բառեակ ծնանիս դէմն, Եւ խոռովես յերբ փոյ հաւու զսիրտ մարդկան Եւ ի զգալեացս յիմանալեաց հանես ձեմն :

Շքեցեալիք հովք, շարժեալիք ծառք սաղարթուք,

Ալք զայն կալեալ էէք դետք ի ծով . Եւ յամանակն իջէք աշունք և գարունք, Զի ամենայն տարուբերի Աստուծով :

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԴԱՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ

Զ .

Տղոց սովորական ախորժիկն ու պակասութիւնները :

Ա . Հպարտութիւն . Այսիկայ ամէն ախտերէն աւելի վնասակար է . վասն զի բոլոր ուրիշ ախտերը մոռցնել կուտայ մարդուս : Այս ախտը հպարտութեան հակամէտ եղող տղոց սրտէն խլելու համար՝ պէտք է միշտ իրենց տկարութիւնն ու ողորմելիութիւնը առջևնին դնել, ու միշտ խոնարհեցնել զիրենք : Պարձեալ զիրենք գովելէն զգուշանալու է, և թէ որ պէտք ըլլայ գովել՝ պէտք է նայիլ որ չափը չանցնի . վասն զի գովեստը հպարտութեան գլխաւոր սնունդն է : Հպարտութեան աղբիւրն է անձնասիրութիւնը, որ պզտիկուց չափաւորելու է՝ տղուն պակասութիւնները իրեն միտքը ձգելով . օրինակի համար, տղուն կարողութեանէն վեր բան մը ապրսպրէ իրեն ու թող որ կրցածին չափ աշխատի, ու երբոր յուսահատի ու զքեզ օգնութիւն կանչէ՝ ան ա .

տեն կ'իմանայ իրեն տկարութիւնը ,
դու ալ քաղցրութեամբ խորատէ :

Բ . Մտախոհ . Քանի որ տղոց խելքը
չէ բացուած պէտք է տղոց առջևէն
նախանձու առիթները վերցնել . վր
զի թէ որ նախանձու առիթները ան-
պակաս ըլլան , տղաք գէշ գէշ բնաւո-
րութիւններ կը ստանան , որ իրենց
առողջութեանն ալ վնաս կ'ընէ . մաս-
նաւորապէս բարկութեան , ատելու-
թեան և ռիսակալութեան կիրքերը
սրտերնուն մէջ արմատ կը ձգեն : Տը-
ղոց պզտիկութեան ատենը ամենուն
ալ նոյնչափ յարգ ցըցունելով վարուե-
լու է հետերնին . ապա թէ ոչ , երե-
սէ ձգուածները մէկայնոնց կը թշնա-
մանան ու կը բարկանան , որ սաստիկ
նախանձու նշան է :

Գ . Մտախոհ . Մտիկայ գրեթէ
ամէն տղոց ախտն է , և որպէս զի տը-
ղաք աղատ ըլլան ասկէ՝ ջանալու է
միշտ զիրենք զբաղած բռնել , և թէ
որ կարելի ըլլայ՝ հանգստեան ատեն
նին ալ զուարճալի կերպով մը զբաղե-
ցնել՝ խաղցընելով զիրենք : Ուս-
մունքները իրենց հասակին ու կարո-
ղութեանը համեմատ պիտի ըլլան ,
ու ստէպ ստէպ պէտք է հանգիստ ը-
նեն : Մէն կերպով զգուշանալու է
տղաքը նեղը խոթելէն՝ ուսմունք սոր-
վեցընելու համար . վասն զի ազատու-
թեան սէրը միշտ բնական է մարդուս ,
ու երբոր զինքը բռնադատելու ըլլան ,
կ'ատէ շատ անգամ ան բաներն ալ որ
կը սիրէր . աս պատճառաւ է որ մեր
ազգին տղաքը կը խորշին դպրոց եր-
թայէն , և կամ ուսմունք սորվելէն .
վասն զի գիտեն որ դպրոցին մէջ ծեծ
ու բռնադատութիւն կայ . ընդհա-
կառակն՝ ուր տեղ որ ծեծ ու բռնա-
դատութիւն չկայ՝ ամենայն սիրով
կ'ուզեն երթալ , ինչպէս որ փորձով
կը տեսնուի . և թէ որ մէյմը ուսման
համը առնեն , իրենց առաջին սիրելի
բանը ան կ'ըլլայ :

Դ . Մտախոհ . Երբոր տղայ մը
գողութիւն ընէ , թէպէտ և չնչին
բան մըն ալ ըլլայ գողցածը՝ պէտք է

սաստիկ կերպով պատժել . վասն զի
երբոր գողութիւն կ'ընեն , միշտ շատ
կամքիչ խելքերնին հասնելով կ'ընեն .
ուստի գողցած բանը իրենց ձեռքէն
առնելու է . բայց զգուշանալու է ան
տեսակ պատիժներ տալէն որ ամէն
ամօթ մէկդի ձգէ :

Ե . Մտախոհ . Մտախոհն կամ
պակասութենէն առաջ կուգայ ատե-
լութիւն և ռիսակալութիւն , որով ըն-
կերութեան մէջէն խաղաղութիւնը
կը վերնայ : Տղոց յամառութիւնը պզտի-
կուց կ'ուարելու համար , պէտք չէ տալ
իրենց ան բանը որ խիստ շատ կ'ուզեն ,
միայն թէ ուզածնին հարկաւոր բան
չըլլայ : Երբոր տղայ մը յամառութիւն
կ'ուզէ իր կամքը առաջ տանիլ , վար-
ժապետը պիտի չգիջանի . հապա ինչ
կերպով որ պատշաճ կը տեսնէ՝ պիտի
պատժէ , ինչուան որ կամքը կ'ուարէ :

Զ . Մտախոհ . Մտիկայ տղոց
սովորական պակասութիւններէն մէկն
է , և ուղղելու համար՝ պէտք է ըրած
կամ զուրցած բաներնին կրկնել տալ ,
ինչուան որ կամաց կամաց վարժին՝
առանց ուշադրութեան բան մը չը-
սելու կամ չընելու :

Է . Մտախոհ . Մտով տղան ա-
մէն բանի մէջ քաշուած կերպ մը կ'ու-
նենայ , և չկրնար սիրելի ըլլալ ուրիշ
ներուն . չունենար ան եռանդը որ
հարկաւոր է բարի բան մը ընելու
կամ խօսելու . և թէ որ աղէկ բան
մըն ալ ընէ , կարծես թէ ապշուի
կ'ընէ , և առաքինութիւնը շատ ան-
գամ մոլութեան հետ կը շփուի : Մտ
պակասութիւնը առաջ կուգայ իրեն
վրայ ամենեկին վստահութիւն չունե-
նալէն , դիւրին բաները խիստ դժուար
կարծելէն , ու աս ծուռ կարծիքէն
թէ ամէնքն ալ իրեն ըսածներուն ու
խօսածներուն վրայ պակասութիւն
պիտի դնեն : Հասարակաց դպրոցներ
երթալով տղաք աս պակասութենէն
դիւրաւ կ'ազատին . վասն զի հոն շատ
ուր ըլլալով , կը հարկադրին այնչափ
բազմութեան մէջ մէկուն մէկալին
հետ առնել ու տալ . ասով տղան քիչ

մը իրեն կարողութիւնը վրայ վստահու-
 թիւն կ'առնէ, ու շատ բանի մէջ ալ
 սիրտ կ'ընէ. ըստ տեղոյն վարժա-
 պետներուն ու վերակացուներուն տը-
 ւած յորդորանքովն ալ աւելի կը զօրա-
 նայ ու կը քաջալերուի: Բայց դաս-
 տիարակը աս բանիս աղէկ ուշ պիտի
 դնէ՝ որ տղաք իրենց վրայ չափէն ա-
 ւելի վստահութիւն առնելով՝ չըլլայ
 թէ անդիի կողմը անցնին, այսինքն
 յանդգնութեան ու լքութեան ախ-
 տերուն մէջ իյնան:

Ուրիշ վախկոտութիւն մըն ալ կայ
 որ տղոց սովորական պակասութիւնն
 է. ասիկայ շատ անգամ մեծնալով
 կ'անցնի, թէպէտ և ամենունը չէ:
 Ուստի հարկաւոր է պզտիկուց տղոց
 վախը փարատել, թէ չէ իրենց մարմնոյն
 ալ փնասներ կ'ընէ. ջղերնին կը քա-
 շուի, դժուարաւ կ'ընէ արիւնը իր
 շրջանը, և մարմինը փնասուելով՝ հո-
 գւոյն ալ մեծ փնաս կը պատճառի:
 Երկէ կ'իմացուի թէ որչափ գէշ բան
 է ան սովորութիւնը որ ոմանք կ'ընեն,
 այսինքն զուարճանալու համար տղա-
 քը կը վախցընեն. ուրուականներու,
 վհուկներու և ուրիշ խենթ ու խելաւ-
 պատմութիւններ պատմելով՝ տղոց ե-
 ռևակայութիւնը կը տաքցընեն. ան-
 կէ զատ երբեմն ալ մութի մէջ կը թո-
 ղուն զիրենք: Տղոց վախկոտութիւնը
 աս կերպով կրնայ փարատուիլ. այս-
 ինքն ինչ բաներէ որ սաստիկ կը վախ-
 նան, ան բաներուն վարժեցընել զի-
 րենք. անոնց հետ մէկտեղ նոյն բա-
 նին մօտենալ, քիչ մը ատենէն վերջը
 մինակ ալ թողուլ զիրենք: Երբ կեր-
 պով կը վարժին ձի կամ կով կամ շուն
 և կամ մուկ տեսնելով չվախնալու,
 մութ տեղ մինակ քալելու, նաւակ
 կամ կառք և կամ ձի հեծնելու, մօտիկ
 տեղէ թէ որ թնդանթ մը նետուի՝
 չվախնալու և այլն: Երբ բաներս պէտք
 է ընել կամաց կամաց ու մեծ զգու-
 շութեամբ. վասն զի վախը աստիճա-
 նաբար կը փարատի:

Սերը պէտք ուշադիր և փորձ դաս-
 տիարակ մը կրնայ տղոց պակասու-

թիւններէն ալ օգուտ քաղել, ու դաս-
 տիարակութեան մէջ օգտակար ընել:
 Տղոց իմացընէ պիտի դաստիարակը
 վարպետութեամբ՝ որ իրենք աստա-
 ւոր ու անկարգ բաներ ընելով իրեն
 գութը ու սերը պաղեցուցեր են. ուս-
 տի նորէն իրեն սիրտը շահելու հա-
 մար պէտք է որ նորէն բարի ու ա-
 ռաքինական գործքեր ընեն: Երբ
 տղաք կը յորդորուին ու կը քաջալե-
 րուին՝ վարպետին հաճոյ ըլլալու հա-
 մար բարի գործքեր ընելու ու իրենց
 պակասութիւնները շտկելու:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԳԻՒՏՅՈՒՆ

Բ.

Հինգերորդ դարէն ինչուսն ուրեքորդ դար:

Հին ԳԵՐՈՐԴ դարուն սկիզբը Չի-
 նու սահմանակից բարբարոս ազգե-
 րը որ Սկիւթացիք կ'ըսուին՝ ոտք ելան
 ու այլևայլ յարձակմունքներ ըրին,
 ուրիշ բարբարոս ազգեր ալ ոտք հա-
 նեցին՝ որ սկսան արևելքէն դէպի ա-
 րևմուտք վազել. տեսնելով որ հա-
 րաւային ու արևմտեան կողմի ազգե-
 րը շատ հարուստ են, սկսան հեղեղի
 պէս վրանին վազել աւար առնելու
 համար, և իրենց թիւը երթալով կը
 շատնար: Բոլոր Երկայի ու Արու-
 պայի հիւսիսային կողմերուն ազգերը
 Չինու մեծ պարսպէն սկսեալ ինչուան
 գերմանական Ովկիանոսը, և Սկով-
 տիայէն ինչուան Հռոգանոս ու Պա-
 նուբ գետերը լեցուեցան, ու մէկըմէկ
 կործանելով՝ ինչուան Հռոմայեցոց
 տերութեանը վրայ ընկան:

Երբ աւերմունքները Աւրոպայի կըր-
 թուած ազգերուն ամենեւին մէկ թը-
 շուառութեանը հետ չեն կրնար բազ-
 զատուիլ: Երբ բան մոռցուեցաւ,
 ամէն բան նորէն պիտի ըլլար ու նո-
 ղէն սկսէր: Երբ քանի մանր ազգեր՝
 որոնց բարբարոսութիւնը աւելի քիչ